

ՏԵՍՈՒԹԻՒՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆՁԻՑ

Երբակաի քաղաքականութեան խնդիրը գարձեալ Խոա-
փոյ զործերուն ու Կարիպալտիին քաջութեանցը վրայ է:
Կարիպալտին զրերէ բոլոր Միկիման ուռք հանեց ու տիրեց
անոր. այնպէս որ այժմ լիսուննազարքն աւելի զօքք ունի,
քանի մը պատերազմական նաև ևս շատ մը ստակ' որ Խոա-
փոյ ամեն կողմերէն, ևս ևս դրսի երկիրներէ ընդունեցաւ:
Նափոյի տերութիւնը մեծ վախի մէջ է. ուստի ևս քազ-
ուրը խոստացաւ տալ իւր հայտակներուն սահմանազրա-
կան կառավարութիւն, տպազգութեան ազատութիւն ևս ու-
րիշ մեծամեծ արտօնութիւններ, բայց շատը կը ուշ է,
ժողովուրդը միտք չունի այն բռնութեամբ տրուած ազ-
տուրիմերով զոն լինելու կամ այն խոստանց հաւատապէ:

— Տաճկաստանի քրիստոնէից քաշած նեղութիւններուն հա-
մար՝ Խուսիոյ արտաքին զործոց ոստիկանը բողոքի նման
բայտարարութիւն մը նրասարակած էր միւս երբական
տերութեանց, չորդորելով զանոնք որ միարան խորհրդով
հնարք մը զանոն այն նեղութեանց վերնալուն: Խոմանեան
տերութիւնը ինքնին փուրացաւ պատախան տալու քէ իրեն
ալ ջանքն ու դիստարութիւնը այն է որ այս բանի հա-
մար Փարիզու զաշնաղրութեան մէջ խոստացած պայման-
ները կատարուին. ուստի Գրավրը Մէնէմէն փաշան յո-
դարկեց երբական Տաճկաստանն որ այն կողմի քրիստո-
նէից վիճակը քննէ հասկընայ, ևս պէտք եղած բարեկար-
գուրիւններն ընէ:

ԼՈՌՈՒ-ՄԵԼԻՔԵԱՆՑ ԶՈՒԱՎԱՐԻՒՆ ՆԱՄԱԿԻ.

Քաջ եւ անուանի հայկացն զօրապետը Միքայէ Տարիկ-
իսան Լոռու-Մելիքին (որ ևս Լորիս-Մելիքով) զեղեցիկ
եւ զօրառոր պատախանով մը ներքերէ և Խոհանայի ուռա-
լքազբոյն' իրեն այս տարի դեպ իՊօլիս ըրած նախազրա-
նորդութեանը համար տուած զանկական տուրերը: Արդէն
Մասիսի Պօլսոյ անզդիքական լրազբի մը տուած կեղակարծ
տեղեկութիւններուն անհիմն լինելը ցուցուցեր էր, մեր ծիս-
տանն ալ իւր ուռաւերէն մասին մէջ Խոհանայի լրազբոյն այս
կողմանէ ըրած սխանները քանի մը խօսքով ուղեր էր.
բայց մեծ ուրախութիւն է մեզի տեսնելը որ քաջ զօրապետը
ինքնին պարզեր է ճշմարտութիւնը իյանդիմանութիւն խոռ-
փասէր կամ ջարամիտ նակառակիրդաց: — Դիտմամբ կը-
րանեցրնեմք նոս խոռվասէր բառը, վասնզի յայտնի կը-
տեսնեմք որ այն անզդիքական լրազբը ևս Խոհանայի ըրդ-
րակիցը ազգիս մէջ նոր խռովութիւն եւ անհիմն կասկած-
ներ սերմանելու մարու կհրատարակեն այսպիսի տուրերը:
Օրինակի համար, Հայոց եւ Ցունաց պատրիարքները քրի-
տոնիական քաղաքակարութեամբ իրարու հետ յանկարծ
չխենուին. — Խոյոյն պատրաստ են պատականն ու բողո-
քական Հայուն ականչեն վար բանու, ոմանք նաև իրենց
լրազբացը մէջ նրատարակելու, քէ Ցունաց միտքը Հայերը
յոյն գարձնել է . . . : Բայց փառք Աստուծոյ որ Հայն ալ
խելք ունի, և Զմիւռնիոյ Արշարոււյն պէս ու Պօլսոյ Մա-
սիսի պէս լրազբները, ևս ևս մասնառոր ջատազգներն
ալ պահան չնի, որ կարող են իրենց ազգին պատիւը ար-
ժանաւորապէս պահանչել ու պաշտպանել: — Լոռու-Մե-
լիքիսանց զօրավարին նամակը անա միայն անոր համար
կրազմանեմք ու կհրատարակեմք նոս որ մեր ազգութեանը
շշնամիններն եւս, որ ոռուերէն ընազիրը չեն հասկընար,
կարդան ու խրատուին:

«Պարոն. — Եթէ իրատարակած Խոհանայի լրա-
գրոյն ան Թուահամարին մէջ Պօլսոյ Թղթակցիդ
նամակէն առնուած լրւը մը կարդացի Մելի խուլ

ըսուած զօրավարի մը վրայ: Եւ որովհետեւ Կովկա-
սու երկիրը Մելիխով զօրավար չկայ, իսկ իՊօլիս
այն ատենները ես կայի Լորիս-Մելիքովս, անոր
համար տեղեկութիւնը իմ վրաս կառնում:

«Աչքիս չի ուզեր հաւատալ' երբ կարդացի այն
Թուահամարին մէջ որ իբր թէ իմ Տաճկաստան եր-
թալուս նապատակն է եղեր երկու եկեղեցեաց մէջ
միաբանութիւնը ընել . . . : Ցեսոյ, առաջին լուրը
փոխելով, եւ իբրեւ անոր սխալը շոկելու մտքով,
ծեր լրագրոյն 52 Թուահամարին մէջ տպուած է թէ
ես կաշխատիմ եղեր էջմիածնի ու Վանայ կաթու-
ղիկոսութիւնները միաւորել, այնպէս որ առաջի-
նին տրուի բոլոր Հայոց ազգին վրայ ինգեւորա-
կան իշխանութիւնը, իսկ երկրորդին բոլոր աշ-
խարհական իշխանութիւնը: — Նատ այլանդակ
մտածութիւնը. միթէ կարելի՞ բան է որ օտար տէ-
րութեան հպատակ մարդ մը ուրիշ Թագաւորու-
թեան տակ եղած պատրիարքութեան մը աշխար-
հական գործերուն խառնուի:

«Եմ սիրոս ամենեւին չցաւիր այսպիսի լուրե-
րու վրայ, վանդի խելացի մարդը չհաւատար ա-
նոնց, եւ գիտէ թէ անոնք ամենեւին չըն յարմա-
րիր՝ ոչ իմ վիճակիս, եւ ոչ ունեցած ջերմեւան-
դութեանս այն դաւանութեան յորում ծնած եմ:
Բայց այս անհիմն լուրերը անտարակոյս իմ հաւա-
տակից եղբարցս սրտին մէջ զանազան կասկածներ
պիտի նգեն՝ թէ իսու Խուսաստան եւ թէ Տաճկաս-
տան: Տրամանքդ լաւ պէտք է հասկընաս, Պարս
խմբագրիչ, թէ ես ամենեւին յօժարութիւն չընիմ
որ իմ անունովս եւ ոչ ամենափոքք բարոյական
անհանգստութիւնը մը պատմառէ իմ հաւատակից-
ներուս՝ ծեր Թղթակցին անխոհեմութիւնը. եւ այս
անոր համար գրիչը կաւում որ եղածը ամենայն
ծշմարտութեամբ պատմեմ ու անհիմն մեկնաբա-
նութիւնները հերքեմ:

«Անցած տարի՝ ես իբրեւ Լուսաւորչական Հայ՝
յուղարկեցայ Կոստանդնուպոլիս ընդառաջ եւ յու-
ղեկցութիւն ինովկաս նորընտիր Կաթուղիկոսին
ամենայն Հայոց Մատութէոսի. որով մեր տէրութիւ-
նը փափաքեցաւ պատիւ ընել Վեհափառ Հայրա-
պետին աստիճանին եւ ազգիս Հայոց. իսկ այս
տարի գնացի հոն՝ մեր երկրէն փոխադրուող Զեր-
բէզներուն գործերը կարգի դնելու համար, եւ ոչ
թէ եկեղեցական ո՛ր եւ իցէ խնդրոյ վրայ խօսելու
մտքով:

«Ահա այսչափ բան միայն կրնար եւ պատա-
կան էր սեել ծեր Թղթակցից իմ Պօլիս երթալուս
վրայ: Զեմ ուզեր քննութեան ելլել թէ ինչ աղքիւր-
ներէ կառնու նա մեզի տուած տեղեկութիւնները.
արդեօք Տաճկաստանի այլալեզու շուկաներէն թէ
ինս տպուող օտարազգի լրագիրներէն, որ վաղուց
ծանօթ են մեզի իրենց անհոռնի սուտերովը եւ
մեր կողմերուն վրայ ունեցած կատարեալ տգի-
տութեամբը: Խչ եւ իցէ, կինդրեմ պարոն՝ որ այս
լուրերուն ստոյգ միաբք դուրս հանես եւ այս նա-
մակս լրագրոյդ մէջ հրատարակես:

«Մնամ. . . եւ այն:

«Միքաջէ, ԼոՌՈՒ-ՄԵԼԻՔԵԱՆՑ:»

Հրամայեցաք պատագրել. իթէողոսիս, իւ Ցունիոսի 1860. Գարրիէլ Վ. Այվազիս:

Խոհանայի Խալիքան Ռևումնարանի Հայոց: